

U h a ū

Ф. СУРГУН - ЧУР ТЕРГУН

1938

• ՆՈՅԵՄԲԵՐ •

፩፲፻፱

ՀԱՐԲԱԴՐԱԿԵՐ

«ՊԱՀՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑ» Եւ «ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԼԵԶՈՒՆ»

Կը համինք վերջապէս ո՞Զէկուցումքին մատնանշած բարեկարգական վերջին այս երկու հարցերուն, որնց մասին մեր տեսութիւնը անկարելի չենք կարծեր միանդամայն ամփոփել **«Ակն»**ի այս թիւին մեջ։

Պահի ինպրոյն մասին յընդհանուրն համամիտ ենք ծրագրին մէջ պարզուած կարծիքին՝ վերապահութեամբ մը լոկ: Մենք չենք մտածեր, ինչպէս կը թուշի խորհիլ Գերազոյն Խորհուրդը, թէ ցայսօր պահք պահողներն էլ մեծ մասամբ ոչ իր ապրում, այլ իրու սովորոյթ են պահում: Աչ, ընաւ. կը ճանշամ դեռ շատ շատեր, որոնք այսօր իսկ, և քիչ մը ամէն տեղ, պահեցողութիւն կ'ընեն, այսինքն ինքինքնին մննդական զրկանքի կ'ենթարկեն պարզապէս կրօնական պարտականութեան զգացումով: Աւ այս մասին երկու տարի առաջ կը գրէր մեղի իր ժողովուրդին ճշմարտապէս հոգեոր հայր պատկառելի եւ զիտուն արքեափիսկոս մը թէ կը վախնար որ լեռնական զիւղացիները, հոգեպէս և բարոյապէս մաքուր հաւատաւորներ, որոնք մեծ թիւ մը կը կազմեն իր թեմին մէջ, պիտի խորապէս վրուվուին իրենց հաւատքին մէջ: Այսաէս որ բոլորին ուղիղ չէ ըսել թէ այս հարցը կեանքն ինքն է լուծել արդէն: Եւ յեւորովին ուղիղ չէ ըսել թէ այս հարցը կեանքն ինքն է լուծել արդէն: Այս այլս, եթէ պահքը հոգեոր ապրումի տեսակէտով ոչ մէկ նշանակութիւն չունի այլս, ինչո՞ւ Գերազոյն Խորհուրդը պարտադիր ընել կ'ուզէ զայն Ս. Զատկի և Ս. Ծննդեան շաբաթապահքերուն, և ամէն ուրբաթ օրերուն, որոնք իաշելութեան յիշատակին են նուիրուած:

Զենք անդրադառնար տակալին հարցին առողջապահական կողմին, զոր շատ ողջամիտ ոզւով վեր կ'առնէ բժշկապետ Ա. Բարայեան իր ընկերեցական առողջապահութիւնս խորապերով ուստամասիրութեան մէջ, պահքի նշանակութիւնը զիտականորէն բացատրելով, և անոր մէջ սեանելով ժողովորդը ճնանապագործեալ մասկերութիւնից զգուշացնելու, բայսինքն մսեղէնի ի բանջարեղէնի պագօրծեալ մասկերութիւնից զգուշացնելու, բայսինքն մսեղէնի ի բանջարեղէնի պահովուած լինելու որոշեալ ժամանակներում մարդուս առողջութիւնը աւելի ափոփխութիւնով որոշեալ ժամանակներում մարդուս առողջութիւնը աւելի ապահովուած լինելու կարգադրութիւն մը Եկեղեցւոյ կողմէ, որ այն հին բարի օրերուն ժողովուրդին հոգևոր և մարմաւոր բովանդակ կեանքին վերհսկառութեան եւ ուղղութեան պարագանութիւնը կուտար ինքինքին։ Ոչ ոք կընայ-

ուրանալ այս տեսութեան բացարձակ ճշտութիւնը . մսակերութեան եւ ողելից ըմպելի մոլութիւնը ունեցող ժողովուրդներու մէջ չափազանց շատ են կաթուածի, քաղցկեղի և ուրիշ հիւանդութիւնները որոնք ժհամեմատաբար շատ սակաւագէպ են հացեղէն և բանջարեղէն առաս զործածող (պահք պահող) ժողովուրդներու մէջ . պատկեր՝ որ ճշմարտուած կը զանենք մեր առջև ու մեր մէջ, քաղքենի և զիւղական կամ լայնօրէն բարեկեցիկ և չափաւոր անտեսականի աէր ընտանիքներու կենցաղին մէջ, ուր զիանք թէ առողջութիւնը ո՞ր կողմի է աւելի ամուր :

Բայց արդար չենք գտներ ծանրանալ այժմ այս կէտին վրայ, քանի որ հանրային և անհատական առողջապահութիւնը աւելի զործական եւ ապահով ճեռքերու մէջ կը գտնուի ներկայիս, չնորիւ քաղաքային իշխանութեան ճեռնարկած միջոցներուն և առողջաբանական զիւտութեան լայնօրէն ժողովականացման :

Առ պահի մային վերե մեր ակնարկած նկատողութեան վրայ հիմուելով, կը կարծենք թէ փոխանակ վերջնելու պահքը, լաւագոյն է կամաւոր թողուղ զայն, պարտաւորիչ ընելով միայն քրիստոնէական երկու մեծ տօներու և ուրբաթ օրերու պահեցողութիւնը, և այդ օրերուն նաև միայն արգիլով պատկի կատարումը, ինչպէս կ'առաջարկէ «Զեկուցում»ը, և ինչպէս ժամանակաւ հոգելոյ Տ. Եղիշէ Պատրիարք Դուքրեան առաջարկած էր հոգելոյս Տ. Գէորգ Ե. կաթողիկոսին : Կամաւոր թողուելիք միւս պահոց օրերուն պատարումը արգիլու տեղի չկայ բնաւ. երկուքն ալ սուրբ են, պատկը իբրև խորհուրդ եկեղեցոյ և պահքը իբրև բարեպաշտական զործ : Ի նույն արգիլուած էր պահոց օրեր պսակ կատարելը, պարզապէս՝ որպէսպի, ինչպէս կը հասկցուի Շնորհալիք մէկ ակնարկութենէն, ապաշխարութեան օրերու մէջ խրախնանական ցնծութիւններ չըլլան : Այժմ, առհասարակ, հարսանեկան տյն հին բազոսատոները չկան արդէն, և նոյն իսկ կարելի է կանոնազրել որ այդպեսի օրերու պատահած պատկաները տրուին անհանդէս պարզութեան մէջ :

★

Դալով երկրորդ խնդրոյն, «Աստուածպաշտութեան լեզու», հարցին, այդ մասին կատարելապէս նոյն կը պահենք մեր տեսութիւնը, զոր յատուկ զրութեամբ ժամանակին ներկայացուցած ենք արդէն Մայր Աթոռոյ, և «Աթոռն»ի մէջ ալ հրատարակած : Ներուի մեջի հետևաբար նոյնութեամբ վերաբատպել զայն հոռ, իբրև մեր անխախտ համոզումը վերաբերութեամբ որքան նուիրական նոյնքան շահեկան այս խնդրոյն :

«Եկեղեցական բարեկարգութեան կարեոր կէտերէն մին ևս պաշտամունքի լեզուն՝ այսինքն զրաբարի խնդիրն է : Հարցը կը դրուի սա կերպով : Քանի որ զրաբարը ընդհանուր առմամբ անհամանալի է ժողովուրդին, անիկա այլ չի կրնար ծառայել հոգեկրապէս, չկարենալով հաւատացեալին հարորդել Ս. Դրոց աղօթքներու, երգերու և զանազան ընթեցուածներու իմաստը :

Եթէ լոկ այս տեսակտէն, այսինքն հասկցողութեան անկիւնէն նայուի խնդրոյն վրայ, պէտք պիտի ըլլայ այն ատեն ոչ միայն իսկոյն աշխարհաբարը ընդունի նեկեղեցոյ մէջ, այլ տաճկախօս հայերուն համար ևս, որոնք փոքրիկ թիւ մը չեն ներկայացներ, որդեգրել թուրքերէնը, իսկ ի սփիւռս աշխարհի

ցրուած հայագաղութիներուն համար, որոնք հետզհետէ մայրենի լեզուն կը ըստն-
ցնելով տեղական երկարեղուներուն վարժութիւնը միայն կը ստանան տարուէ
տարի, կարգադրել որ իւրաքանչիւր զաղթավայրի մէջ գործածուի զոր օրինակ
ֆրանսերէնը՝ Թրանսայի, անդիբերէնը՝ Հնդկաստանի, Անգլիոյ, Ամերիկայի, և
սպաներէնն ու բորբուկալերէնը Հարաւային Ամերիկայի զաղութիներուն համար,
առանց յիշելու արևմտեան և արևելեան բարբառներու առթիւ ևս ուրոյն տնօ-
րինութիւն մը ընելու հարկը».

Արդ, ըստնք նախ թէ անհասկացողութեան հարցը միմիայն լեզուի ինպիր չէ. Ս. Գրքի, կրօնական և եկեղեցական զրուածքներու հասկցողութեան համար եթէ ոչ հաւասար այլ բաւական կարենոր չափով անհրաժեշտ է նաև կրօնական կրթութիւնը: Տակաւին պակաս քան կէս գալ մը առաջ, երբ գեռ մեր վարժարաններուն մէջ կրօնի ուսումը ունէր իրեն արժանի տեղը, երբ մեր քահանաները իրենց կոչումին աւելի արժանաւոր անձեր էին՝ ընտանեկան յարկերէն ներս ալ կենդանի պահելու համար միշտ Եկեղեցւոյ և կրօնի հոգին, երբ եկեղեցական պաշտամունքին խուռներամ բազմութեամբ ներկայ կը գտնուէր միշտ ժողովուրդը, զրաբարը առ հասարակ համկանի էր նոյն իսկ տաճկախօս զաւառներուն մէջ. պարզ է ուրեմն թէ բոլորին արդար չէ նախնեաց լեզուին վրայ ծանրացնել պաշտամունքի անհասկանալութեան ամբաստանութիւնը:

Բայց կայ տակաւին ուրիշ կարենը պարզազայ մը, որուն կարելի և ներքելի չէ անուշաղիք մնալ: Ի՞նչ բարդութիւն պիտի ստեղծէ Եկեղեցւոյ ներքին կեանքին մէջ՝ բազմաթիւ և այլակերպ լեզուներու այդ յաճախութիւնը, գրժւարացներով իրարու հետ հաղորդակցութիւնը մինայն Եկեղեցիի զանազան մասերուն, որոնց համար ամենէն կարեռ պէտքերէն մին է լեզուի միութիւնը: Եւ յետոյ, պէտք չէ բնաւ մոռնալ թէ Հայաստանեայց Եկեղեցին, իբրև գերազանցապէս ազգային հաստատութիւն մը, կոչումն ունի հայութեան մէջ պահպանելու ինչ որ ազգային է եւ ազգին հոգույն հետ կը զօքէ իր ժողովուրդը: Դրաբարը, իբրև մեր պատուական նախնեաց լեզուն և բարբառը, միակ կապն է այսօր, որ կը միացնէ զմեզ տակաւին մեր նախնեաց հետ ու Եկեղեցին է, այժմ, այն գանձարանը, ուր մեր անցեալ սրբութեանց հետ կը պահպանուի գեռ գրաբարը: անոր վտարումը մեր Եկեղեցիէն՝ գրեթէ պիտի նշանակէր խցում մեր նախնեաց հետ, ինչ որ անշուշտ ցանկալի չէ ոչ մէկ հայու: Եթէ Կաթոլիկ Եկեղեցին, իր հօտին այլացեղ և այլակցու ազգերը իրարու հետ կրօնական կապակցութեան մէջ պահպանելու միջոցներէն մին կը նկատէ պաշտամունքի լեզուին միութիւնը, և ատոր համար մինչև հնդիկ ու չինացի կաթոլիկներուն կը հարկադրէ լատիներէնը, որ անոնցմէ ոչ մէկուն համար սակայն ունի կենսական կարեռութիւն մը՝ «չ քրիստոնէական և ոչ ազգային տեսակէտով, եթէ որբուն Եկեղեցին, մինայն պատճառով և առաւել իրաւունքով անշուշտ թէկ նուազ չափով մը կը հարկացէ իրեններուն՝ յունարէնը, Հայաստանեայց Եկեղեցին առաւելազոյն ևս աստիճանով ունի իրաւունք և նոյն առեն պարտականութիւն չայ ժողովուրդին իբր հոգուր պաշտամունքի լեզու հարկադրելու գրաբարը, իբրև լեզուն՝ որպէս քրիստոնէութիւնը քարոզուեցաւ և հաստատուեցաւ մեր մէջ, որուն միջոցաւ Ազգը ակրացաւ իր ցեղային զիտակցութեան և տոհմիկ գրականութեան, որուն մէջ կը պահարանուին մեր մտաւոր և բարոյական, քաղաքական

և կրօնական անցեալին բոլոր յիշատակարանները, և որուն աղերսը, վերջապէս, շատ աւելի սերո և յատակ լինելով մեր արդի լեզուին հետ քան լատիներէնը՝ իրմէ ծնած ոռման լեզուներուն հետ, ունի ամէն առաւելութիւն՝ ոչ միայն օգնելու աշխարհաբարի զարգացման, որուն համար անհրաժեշտ է որ անեղծ մայ անոր հետ մեր մտքին և սրտին հաղորդակցութիւնը, այլ նաև իրմո՛վ անքակ պահելու համար մեր հոգույն կցորդութիւնը մեր նախնաց հոգույն հետ, պէտք է թայ անիկա լեզուն մեր պաշտամունքին։ Միւս կողմէ սակայն լաւագոյն է և կարեոր որ մեր ամբողջ ժամակարգութիւնը տպուի առձեռն հասորի մը մէջ, նոյն էլին վրայ սիւնակի մը մէջ զնելով զրաբարը, և առընթեր՝ երկրորդ սիւնակի մը մէջ՝ աշխարհաբարը և կամ հաւատացեալին հասկցուած որ է լեզու, կարելի է նոյնպէս Ս. Պատարազը և աղօթքները և շարականները բոլորովին պահելով զրաբար, քարոզանման մեծ աղօթքները կարդալ միայն աշխարհաբար, իսկ էլին կտակարանի և առաքելական ընթերցուածները նոյնպէս կարդալ լոկ կամ նաև աշխարհաբար։ Աւետարանի ընթերցուածները պէտք չկայ բնաւ աշխարհաբարի վերածելու. այնքան պարզ է անոնց զրաբարը, ինչպէս իրենց իմաստը։

Ու ա՛յս է արդէն նաև Գեր. Հոգ. Ժողովին տեսութիւնը, որո՛ւ միայն կը յանդի, հարցին բոլոր դժուարութիւնները նկատի առնելէ վերջ։

ԿՐՕՆԱԿԱՆ

ՄԵՌԵԼՈՇ^(*)

«Մա՞ի, ո՞ւ է բու խարսց, զերեզմա՞ն, ո՞ւ է բու յադուրինդ,

Մեռելոց է այսօր. մեր սիրելիներուն եւ մեռելիներուն յիշատակը իրենց խորհուրդին չուրչ կը հաւաքէ զմեզ վերսախին, իրենցմով միխթարուելու, յուսալու և հաւատալու համար. եկած ենք այսօր հոս, ուխտաւորի մը ջերմեանդութեամբ և սրգաւորի մը լրջութեամբ, ոգեկոչելու յիշատակը անոնց, որոնք երբեմն մեզի հետ միասին կը բաժնէին այս կեանքի օրհուութիւններն ու դառնութիւնները. եկած ենք այսօր հոս, մահուան զալափարին մէջ սփոփանք և յոյս գտնելու, մահուան խօսելու և անոր պատգամը առնելու, ապրեցնելու և մահուանդ խօսեցնելու կապոյտ երկնքին մէջ սաւանութիւնները մեր մեռելներուն, որոնք ինչե՛ք ունին մեզի

պատմելիք . . . Անոնցմէ ոմանք մեռուն, կեանքի կարօտը իրենց նայուածքին մէջ, ուրիշներ՝ կեանքէն վշտահար և զառնացած, ոմանք փառքի և յաղողութեան մէջ, եւ տակաւին ուրիշներ՝ որոնց աչքիրուն մէջ չապրուած երազներու կարօտը, եւ չվայելուած երջանկութեանց վիշտը կուրայ: Քանի՞ երիտասարդ, կեանք կեանքեր՝ ճակատնին զարնան վարդերով, շրթունքնին կեանքի բաժակին չժմանցուցած, բայց սիրտերնին զեղաւն անհուն յոյսով և երազներով կը վերջանան մահուան այս ստուերին մէջ. որչա՞փ երիտասարդ հասակներ թաղուած են հոս կորանալէ և ծերանալէ առաջ. քանի՞ թարմագեղ և հասուն կեանքերու դալարին հնձուեր և նետուեր է հոս սա սկ հողերուն ներքե. քանի՞ սիրտեր ողջ ողջ գերեզմանուեր են, որոնց տըրուփիւնը լսել կը կարծես, երբ կ'անցնիս անոնց հողակոյութեանը առջեւն: Քանի՞ մայրեր կան մեր մեռելներուն մէջ, որոնք որի սև չափիկը ճգած են իրենց զաւակներու հոգիներուն և կեանքերուն վրայ և քանի՞ զաւակներ իրենց հետ միասին են թաղեր՝ ծնողքներու յոյսն ու երազը:

(*) Քարոզ՝ խօսուած Խաչվերացի Մեռելոցին, ի. Ա. Գրիգորի: